



Երևան, 8 Մայիս, 2023

ՏԵՐՈՒԱԿԱՆ ԱՊՈՔ

(Միասնաբար արտասանուած)

Իմասկութիւն Հօր Յիսուս, քուր ինձ իմասկութիւն պրարիս խորհել եւ խօսել եւ գործել առաջի քո յամենայն ժամ. ի չար խորհրդոց, ի բանից եւ ի գործոց փրկեա զիս. եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ բազմամեղիս: Ամէն:

ՍԱՂՄՈՍ 32

ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹԻՒՆ ԵՒ ԹՈՂՈՒԹԻՒՆ

Երանի անոր, որուն յանցանքները թողութիւն գրան, որուն մեղքերը ներուեցան:

Երանի այն մարդոն, որուն մեղքը Տէրը նկազի չառներ,

որուն հոգիին մեջ նենգութիւն չկայ:

Որքան ափեն որ մեղքերս չխոսպովանեցայ,

ոսկորներս մաշեցան օրն ի բուն աղաղակելեն.

զիշեր ցերեկ հարուածներ գրեղացուցիր իմ վրաս Տէր,

եւ իմ ոյժս խամրեցաւ, ամոան գաքէն չորցած խորի պէս:

Մեղքս քեզի յայգնեցի, անօրէնութիւնս չծածկեցի,

ըսի՝ «Տիրոց խոսպովանիմ յանցանքներս,

եւ դուն ներեցիր մեղքս, ու ջնջեցիր պարիժս:

Ասոր համար ասպուածապաշք ամէն մարդ աղօթքով պիփի դիմէ քեզի,

ամէն անզամ որ անդրադառնայ՝ թէ մեղքի մեջ կը գրնուի,

եւ վիշպերը նոյնիսկ եթէ հեղեղի պէս զինք ողողեն,

բնաւ պիփի չկարենան մօրենալ իրեն:

Դուն ես ապասկրանարանս, զիս նեղութենէ զերծ կը պահես,

եւ ազարութեան երգերով կը շրջապարես:

«Քեզի պիփի սորվեցնեմ.- կըսէ Տէրը,-

ցոյց պիփի դամ՝ թէ ինչ ճամբով պէտք է երթաս,

պիփի խրապեմ քեզ, եւ աչքս քու վրադ պիփի ըլլայ:

մի ըլլար ձիու կամ ջորիի պէս, որոնք իրենց քոնելիք ուղղութիւնը չեն զիփեր,

եւ որոնց կզակին լկամ ու սանձ պէտք է դնես՝ որպէսզի քեզի ենթարկուին»:

Անքարիշը բազմաթիւ դանջանքներու պիփի ենթարկուի,

սակայն Տէրը իր սիրովը կը պարէ ան՝ որ իրեն կը վսպահի:

Ով արդարներ, Տիրոջով ուրախացէր ու ցնծացէր.

ցնծութեամբ երգեցէր դուք՝ բոլորդ որ սրբով ուղիղ էք:

ՃԱՐԱԿԱՆ-ԱՊՈՔ

Տէր ողորմեա, Տէր ողորմեա, Տէր ողորմեա, Տէր ողորմեա:

Ամենասուրբ Երրորդութիւն, առուր աշխարհիս խաղաղութիւն:

Եւ Հիւանդաց բժշկութիւն, նսջեցելոց արքայութիւն:

Արի Աստուած Հարուց մերոց, որ ապաւէն ես նեղելոց:

Տէր ողորմեա, Տէր ողորմեա, Յիսուս Փրկիչ մեզ ողորմեա:

Պահապան ամենայնի Քրիստոս,

աշ քո հովանեսի լիցի ի վերայ իմ ի տուէ եւ ի գիշերի,

ի նստիլ ի տան, ի գնալ ի նանապարհ,

ի մնջել եւ ի յառնել, զի մի երթեք սասամեցայց.

եւ ողորմեա՝ քո արարածոց եւ ինձ բազմամեղիս:

ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹԻՒՆ ԵՒ ԹՈՂՈՒԹԻՒՆ

Գեղեցիկ, դիպուկ, սորվեցնող ու յիշեցնող Սաղմոս մըն է այս Սաղմոսը: Ընդհանրապէս անցնող Սաղմոսներու ընթացքին գիւսանք, որ Դաւիթ օգնութեան խնդրանք ու կանչ կըներ Ասպուծմէ օգնութիւն խնդրելու, որպէսզի զինք դուրս բերեր այդ նեղութենէն, հալածանքէն: Զինք պահէր իր թշնամիներէն: Այս Սաղմոսը, սակայն, մէկ այլ ուրիշ նիւյ մըն է որ կը ներկայացնէ, որ բանալին է իրաքանչիր մարդ արարածի ներքին, հոգեւոր խաղաղութեան, ու իր կապը՝ Ասպուծոյ հետք: Սաղմոս մը, որ կը սորվեցնէ ու կը յիշեցնէ մեզմէ իրաքանչիրին ինչպէս գրնելու մեր այդ ներքին խաղաղութիւնը:

Վսպահարար, բոլորս ալ այս կամ այն ձեւով, այս կամ այն պարագային ունեցած ենք առիթը այցելելու բժիշկի: Նախքան բժիշկի մեր այցելութիւնը, նախ կը փորձենք մենք մեր ցաւերուն դարմանը գրնելու: Մենք կը փորձենք դան մէջ բուժման միջոցներ որոնելու: Կարծէր յաճախ կը յաջողինք, բայց եկէր գիւսէր, որ այդ բուժման գիւսակներն ու դարբերակները ժամանակաւոր են, գակալին ըստելու համար խափուսիկ, կարծելով թէ լաւ եղանք կամ լաւ պիտի ըլլանք: Կացութիւնը կը սասպիկանայ եւ կը հասնի պահը, որ անպայմանօրէն երթանք մասնագէտին, այսինքն՝ բժիշկին: Յաճախ մեր շրջապատը թեր եւ դէմ կարծիքներով յիշեցումներ կընէ կամ ուղղութիւններ կու գայ ինչ ընելու մերայդ ցաւին ու դառապանքին մէջ: Յաճախ մենք կը լսենք եւ կամ չենք ուզեր ականջ գայ: Ահա այս Սաղմոսը այդ ուղղութիւնն է որ կու գայ բոլոր ժամանակներու մէջ ապրող մարդ արարածին:

Այնպէս ինչպէս առաջին Սաղմոսը, այս Սաղմոսը եւս կը սկսի «Երանի» բառով: «Երանի» որ նաեւ կը նշանակէ, օրինութիւն, որախութիւն, խաղաղութիւն, Ասպուծոյ հետք սիրոյ կապ: «Երանի անոր, որուն յանցանքները թողութիւն գրան, որուն մեղքերը ներուեցան»: Դաւիթ նախ ընդհանուր հասպարաւում մըն է որ կընէ, ընդհանուր յայգարար, որմէ յեփոյ պիտի անցնի մանրամանսութեանց: Երանի է այն մարդը որ իր մեղքերուն թողութիւն եւ յանցանքերուն ներում կը գրնէ, այլապէս դառապանքի է այդ մարդուն վիճակը: Սա կը նշանակէ, մեր երանութեան, որախութեան եւ օրինութեան գաղփնիքը, աղբիւրը Ասպուծ հնք է: Մեր որախութեան, օրինութեան ու մանաւանդ՝ հանգիստի բանալին մեր յանցանքներուն ներում գրնելն է, եւ ոչ թէ այն ինչ որ այս աշխարհը կը հրամցնէ: Որովհեքի այս աշխարհին գրուած ու հրամցուած երանի վիճակը ժամանակաւոր ու խարուսիկ է: Դաւիթ յարակօրէն ցոյց կու գայ, թէ «Որքան ագեն որ մեղքերս չխոսպովանեցայ, ուկորներս մաշեցան օրն ի բուն աղաղակելէն. գիշեր ցերեկ հարուածներ գեղացուցիր իմ վրաս Տէր, եւ իմ ոյժս խամրեցաւ, ամռան գաքէն չորցած խոփի պէս»: Հետքաքրքրական արդարացութիւն մըն է, որ Դաւիթ կընէ: Կաղօթէ, բայց գակալին խաղաղութիւն չէ գրած: Միւս կողմէ, նաեւ չխոսպովանուած մեղքը ուկորները կը մաշեցնէ: Ահա թէ ինչու Քրիստոս հրաւեր կոչ կըներ ըստելով, «Ինձի եկէր դուք բոլորդ յոզնած եւ բեռնաւորուած, եւ ես ձեզի հանգիստ պիտի գամ»: Ահա այն հանգիստը, որ մեղքի պարճառով կը գրանքինք: Կը հասնի պահը, որ ալ Դաւիթ յանձն կառնէ իր մեղքը Ասպուծոյ յայգնելու, եւ իր կարարած անօրէնութիւնը չծածկելու: Որովհեքի այնպէս ինչպէս Աղամն ու Եւան, իրենց անօրէնութիւնը ծածկեցին թզենիի գերեւներով: Ասպուծ ամենագետն ու ամենագրեսն է, բայց նաեւ Ան կը սպասէ մեր դարձին, գիտակցութեան, որպէսզի Իրեն վերադառնաք, այնպէս ինչպէս անառակ որդին վերադառնաւ: Ահա այն պահուն որ կը չխոսպովանինք մեր մեղքերը, Ասպուծ շար աւելի առազ ներում է որ կը շնորհէ: Մենք ենք որ յաճախ կը դանդաղինք այդ չխոսպովանութեան քայլը առնելու: Որովհեքի չունինք վսպահութիւնը, թէ արդեօք իրօք Ասպուծ կը ներէ: Այսքան սիամներ, յանցանքներ ըրած են: Ահա թէ ինչու Քրիստոս առակով մը ներկայացուց մեր վիճակը Անառակ որդիին նմանցնելով, երբ ան անդրադարձաւ իր վիճակին, եւ ափիկա չխոսպովանութիւն է, եւ յանձն առա վերադառնալու իր հօրը: Հայրը երբ գիւսաւ զինք անմիջապէս վագեց եւ գրկեց: Ահա նոյն վիճակն է որ գեղի կունենայ, երբ Դաւիթի նամն մենք ալ Տիրոջ չխոսպովանինք մեր մեղքերը, անմիջապէս ներում գրնելու եւ պարիժը ջնշելու: Որովհեքի արդարն Ասպուծ իրաքանչիր մեղքին պարիժ սահմանած է, բայց երբ կը չխոսպովանիմ իմ մեղքս եւ անօրէնութիւնս, անմիջապէս կը ջնշուի նաեւ պարիժս: Շարունակելով, «Ասոր համար ասպուծածապաշտ ամէն մարդ աղօթքով պիտի դիմէ քեզի, ամէն անգամ որ անդրադառնայ՝ թէ մեղքի մէջ կը գրնուի» կը նշանակէ, մնայուն վիճակ է, մեր այս վիճակը: Չի նշանակեր մեղքը գործենք ու յեփոյ չխոսպովանինք, այլ կը նշանակէ մեր գիտակցութիւնն ու անդրադարձը, թէ որքան արթուն ենք մեղք չգործելու, իսկ եթէ անգիտակցաքար մեղք է որ գործենք, ահա անմիջապէս Ասպուծոյ դիմելու եւ Անկէ ներում խնդրելու: Պողոս Առաքեալ պիտի ըստ. «Ուրեմն ինչ, մեղք գործենք, քանի Ասպուծ ներում կը շնորհէ: Քայ լիցի»: Զգոյշ ըլլանք: Պողոս Առաքեալ այս

վիճակը կը նմանցնէ ըսելով, «Զգոյշ եղեք, զերադառնաք մեղքին, որովհեքեւ կը նմանիք շունին որ կը վերադառնայ իր փախածին»: Տակաւին, Ասպուածապաշր մարդը նոյնիսկ հեղեղի պէս վիշտերը զինք ողողեն, բնաւ պիտի չկարենան մօքենալ իրեն: Որովհեքեւ Ասպուած է իր ապաստանարանը, եւ զինք նեղութենէ զերծ պահողը, եւ առաւել եւս զինք ազագութեան երգերով շրջապարողը: Եւ որովհեքեւ Ասպուածոյ կը վարահի եւ կապահինի, Ասպուած ալ իրեն պիտի սրովեցնէ եւ ցոյց պիտի դայ՝ թէ ինչ ճամբով պէտք է երթայ, այսինքն՝ ինչպէս ապրի իր կեանքը: Այնպէս ինչպէս, երբ բժիշկը մեզի ցուցմունքներ կու դայ ինչպիսի սննդականոնի հետեւելու և ինչպէս ապրելու մեր կեանքը: Ոչ թէ միայն ուղղութիւնը դայլու, այլ նաև մնայուն խրագրելու և Ասպուածոյ աչքը միշտ վրան ըլլալու: Ասպուած կը սրովեցնէ նաև որ չնմանի ձիու կամ ջորիի, որոնք իրենց բռնելիք ուղղութիւնը չեն գիտեր, եւ որոնց կզակին լկամ ու սանձ պէտք է դնես՝ որպէսզի քեզի ենթարկուին»: Մեր ալ կեանքը չնմանելու այդպիսին, որովհեքեւ երբ մեր կիրքերով ու ցանկութիւններով կառաջնորդուինք, կը նմանինք ձիու կամ ջորիի, որ երթալիք ուղղութիւնը չենք գիտեր: Անոր համար ալ սանձ պէտք է դնել, այնպէս ինչպէս Յակոբոս Առաքեալ եւս կը յիշեցնէ երբ կը խօսի ու կը ներկայացնէ մարդուս լեզուն: Այս պարագային, ոչ թէ միայն մարդուս լեզուն, այլ մարդուս ամբողջ դրուածքը սաճնով կառավարելու, այլապէս մեզ դէսի կործանում կը դայի: Ահա թէ ինչու ամբարիշտը բազմաթիւ դանջանքներու պիտի ենթարկուի: Այդ բազմաթիւ դանջանքները ուրիշ բան չեն եթէ ոչ մեղքին պարճառած դանջանքները: Այնպէս ինչպէս Ասպուած պիտի ըսէր Եւային ցաւերդ պիտի շարցնեմ: Միթէ աւելի քիչ էին ծննդաբերութեան ցաւերը: Այդ ցաւերը չխոսպովանուած մեղքին պարճառած ցաւերն են: Ուսպի խոսպովանինք մեր մեղքերը այն քաջ գիտակցութեամբ, որ Ասպուած պարբռասպ է այն պահուն որ կը խոսպովանինք, ներում շնորհենլու, ու մեզ ուրախութեամբ ու ցնծութեամբ, ու մանաւանդ՝ Իր սիրովը պարելու: Պայմանաւ որ Իրեն վարահինք: